


# Ս Ի Օ Ն

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԷՋԳԵՅԻՆ, ԲԸՆԸՍԻՐԸԿԸՆ, ԳՐԸԳԻՏԸԿԸՆ

ԵՒ ԲԸԳԸԲԸԿԸՆ




Ը Ռ Ը Ջ Ի Ն    S E P T

ՅԵՐՈՒՍԸԴԷՍ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԲԵԱՆՑ

1866





# Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԸՉԳԵՅԻՆ, ԲԸՆԸՄԻՐԸԿԸՆ ԵՒ ԳՐԸԳԻՏԸԿԸՆ

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ. ԹԻՒ 6.

ՇԸԶԱՆ ՄԻԱՄԵԼՅ

1 ՅՈՒՆԻՍ 1866

## ԿՐՕՆԱԿԱՆՔ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԻՈՅՆ ԳՈՅՈՒԹԻՒՆՆ

ՈՒ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆԸ. — ՍԱԴՈՒԿԵՑԻՔ

(Շարոյարութիւն. տես թիւ 4. էրես 49.)

Որովհետեւ մարդս իբր մտաւորա-  
կան և բարոյական էակ՝ ենթակայ է կը-  
րօնի, և կրօնը ժամանակաւորէ դուրս  
յաւիտենականութեան մի հետ ա-  
ւրնչութիւն կ'ենթադրէ. ապա ու-  
րեմն ունի մարդս իրեն վախճան մի  
առ քր սահմանեալ է իւր Ստեղծո-  
ղէն. և այս վախճանս կը բովանդակի  
եկեղեցւոյ վարդապետութեան սա-  
խօսքերուն մէջ. «Ղանաչել, սիրել,  
ու ծառայել Աստուծոյ ներկայ աշ-  
խարհիս մէջ, եւ ժառանգել անոր  
փառքը հանդերձեալին մէջ»: Ղանա-  
չել, սիրել ու պաշտելն զԱստուած  
ուրիշ բան չէ՝ եթէ ոչ իւր հոգւոյն

ու մտայ կարողութիւնները ի բարին  
գործածել, բարիք գործել, առաքի-  
նութեան միջոցով երջանկութեան  
հասնիլ. այս է աւաստիկ մարդոյս իւ-  
րական վախճանը:

Իսկ կը տեսնեմք որ այս աշխար-  
հիս մէջ երջանկութիւնը առաքինու-  
թեան հետ չընկերանար միշտ, ինչ  
պէս ամեն մարդոց յոյսնի է. մէկ  
մ'ալ որ ընկերանալու եւս ըլլայ, ա-  
ռաքինութիւնը իւր արժէքը քիչ մի  
կը կորսունցընէ. վասն զի այն ժամա-  
նակ առեւտրոյ նման բան մի եղած  
կ'ըլլար, այսինքն եթէ ամեն մէկ ա-  
ռաքինական գործք ժամանակաւոր

հատուցում ընդունէր. և յայնժամ առաքինութիւնը գերբնական իր մի շունենալով իւր մէջը, գերբնական հատուցում ալ ընդունելու արժանաւոր չէր ըլլոր: Այս ուրեմն ուրիշ կեանք մի պէտք է որ զբարոյական օրէնքը վաւերացնէ (1). բայց այս բանիս համար ալ պէտք է որ մարդոյն հոգին անմահ ըլլայ: Այլ մեր ալ խնդիրն ու խօսքերնուս նպատակը այս է:

Աւելորդ է մէջ բերել հոս հոգւոյն էութիւն և ոչ պատահումն ըլլալը, վասն զի հոգւոյ ապականութիւն դաւանող հակառակորդք գէթ կը ճանչեն անոր էութիւնը, թէպէտ և ջանան իմաստակօրէն տրամաբանել թէ հոգին ալ մարմնոյ էութեան պէս աճեցական է: Այս իրենց քրմազարդ վարդապետութիւնը ինչ նըպատակի ծառայելը գիտեմք: Բայց մերք զանկիկայ թողումք որ իւրաքանչիւր ընթերցողք ինքնին մակաբերեն, մերք դառնալք հաստատելու հոգւոյն անմահ անապական և ոչ մահկանացու ու ապականացու ըլլալը:

Տիրատուր վարդապետն Հայոց իւր մէկ գեղեցիկ քարոզին մէջ Արիստոտէլի սահմաններէն առնելով այսպէս կը հաստատէ հոգւոյ անմահութիւնը. «Հոգին ինքնիրեն շարժող է, և ինչ որ ինքնիրեն կը շարժի, միշտ կը շարժի, և ինչ որ միշտ կը շարժի, անմահ է». ու կը յաւելուէր իր կրօնը կերպով հաստատել. «Այլ թէ հոգին՝ մարմնոյն ապականութեանը հետ ապականելու ըլլոր:

(1) Վորդէն ըստ իմացած կը նմանի տոյն ճշմարտութիւնը, երբ կըսէ թէ վրէժխնդիր ու վարձահատոց Աստուած մի ճանչելը, ճշմարտապէս անասուած ըլլալ բռն է: «Méconnaître un Dieu vengeur et rémunérateur, c'est être véritablement athée.»

VOLTAIRE.

պէտք է որ անոր նման ինքն ալ տրակար ըլլար ու կտորներու բաժնուէր. և որովհետեւ այս չէ, յայտ է թէ սուտ են անոնք որ կըսեն թէ հոգին ապականացու է. և կամ թէ մարմննոյն հետ մէկտեղ կը մեռնի (1):

Բայց որովհետեւ մեր հակառակորդք այսքանով չեն բաւականանար, և աւելի հզօր ու իմաստասիրական փաստեր կը պահանջեն, սխիւք ուրեմն մերք ալ հաստատել հոս եօթն կերպ ապացոյցերով ըստ տրամաբանիք՝ հոգւոյն անմահութեան կարելի և հարկաւոր ըլլալը: Այս վարդապետութիւնս ողջախոհ փիլիսոփայութեան մէջ այնքան կարեւորութիւն գտած է, որքան որ ունի Աստուծոյ գոյութիւնը:

Ա. Տոյց: Հոգին է անմահ, և ապիկայ վերը քիչ շատ ցլցուցինք. արդ, պարզ ու հոգեկան գոյացութիւն մի, այսինքն՝ այնպիսի գոյացութիւն մի որ բոլորովին հեռի է մասուղքներէ, բնականապէս անապական է կամ անմահ. վասն զի մահն ուրիշ բան չէ՝ բայց լուծումն մասանց: Աւրեմն հոգին չկրնար մեռնիլ: Բայց որովհետեւ մեր հոգին՝ իւր էութեանը նկատմամբ կրնար թէ՛ ըլլալ և թէ չըլլալ, չկրնար անմահութիւն վոյելել, եթէ իւր անմահարող Ասեղծողը չկամենայ որ իւր տուած էութիւնը յաւիտեան շարունակէ նա. ուստի յայտնի է որ մեր այս ցոյցը միայն անոր կարելիութեամբ:

(1) «Հոգի ինքնաշարժ է, ինքնաշարժն մշտաշարժ է, մշտաշարժն անմահ է: Եթէ ապականեք (հոգին) ընդ ապականութեան մարմնոյն, և կամ մեռաներ ընդ մահու մարմնոյն, արժանի է տկարութեան մարմնոյն հասանել և կամ հատումն, և ինքն տկարանայր և հատանէր: Եւ իբր այս ոչ է, յայտ է թէ սուտ են ասողքն ապականացու զգիլ, և կամ մահկանացու ընդ մարմնոյն»:

Իհնը կը հաստատէ : Անցնինք երկ-  
րորդին :

Բ. Ցոյց : Այն իսկ ամբարիշտ մար-  
դիկ անգամ կը խոստովանին թէ ,  
սոյն վարդապետութեանս հաւատալը  
ընդհանուր է : « Անկորելի է , կ'ը-  
սեն անոնք , այնպիսի ժողովուրդներ  
գտնել , որոնք հասարակ կարծեաց  
համեմատ՝ տեսակ մի անմահութիւն  
չտան մեր հոգւոյ : Հոգւոյն անմա-  
հութեան վարդապետութեանը պէս  
հասարակ եղած բան չկայ աշխար-  
հիս մէջ , և ոչ ալ այնքան տարածեալ  
հաւատք մի՛ ինչպէս է հանդերձեալ  
կենաց սպասելը . այս կանխակալ  
կարծեաց վերայ հիմնուած են բոլոր  
կրօնական ու քաղաքական դրութիւ-  
ները . . . : Պղէնկպրոք թէ պէտ և  
այս վարդապետութեանս թշնամի է ,  
կը խոստովանի թէ սոյն կարծիքը մեր  
պատմական ծանօթութիւններէն ա-  
ւելի հին է . . . վայրենի ազգաց մօտ  
անգամ , որոնք հասարակաց պաշտա-  
մունքներու և ոչ հետքն ունէին , սա-  
կայն հոգւոյ անմահութե վարդապե-  
տութեան իրենց մէջ ըլլալուն նշան-  
ներ ու ցոյցեր գտնուեցան » : Արդ ,  
ուրիշ կենաց վերայ եղած սոյն ընդ-  
հանուր հաւատքը , զոր անհաւատ  
մարդիկն անգամ կը հաստատեն , նա-  
խապաշարեալ կարծիքներու արդ-  
իւնք չիրնար ըլլալ , և ոչ կիրքերու՝  
զորոնք սանձողն ինքն է . ուրեմն ճշշ  
մարտութեան վերայ հիմնեալ կար-  
ծիք է :

Գ. Ցոյց : Ամեն մարդ կը ճանչնայ  
որ հոգին բնականապէս երջանկու-  
թեան մի կը բաղձայ , որոյ անեւողու-  
թիւնը մահուանէն ալ անդին է և  
անսահման երանութիւն մի է : Արդ ,  
այս բնածին բաղձանքը յՄտուածոյ  
կու գայ մեզ որ չիրնար երբէք զմեզ  
խաբել . Ուրեմն հոգին անմահ է :

Մտիկ ընենք հոս Ռասինի որդւոյն  
ըսածը : (1)

« Տժգոն է իմ հոգիս բոլոր կու-  
րբտական բարիքներէն : Գուռն Ատա-  
ուած իմ հղոր , իմ միակ յոյսս դու  
ես : Եթէ վայրկենական հեշտութիւ-  
ներով պիտի բաւականանամ , պէտք  
էր որ զիս ասանկ չնչին բանի մի հա-  
մար ոչնչութենէ ի գոյութիւն կոչե-  
իր : Եւ եթէ անմահ փառքի մի ըս-  
պասելս անօգուտ է , պէտք էր որ  
անկէ ի զատ ուրիշ բան չսիրող սիրտ  
մի տայիր ինձ : Ինչ կ'ըսեմ . ամեն  
բանի մէջ ազատ , ու ամեն ուզածս  
կ'ընեմ , բայց երջանիկ ըլլալու ալ իմ  
կամքէս կտրեալ է : Կ'զգամ ես որ  
ազատ չեմ երջանիկ ըլլալ ուղեւ  
համար . իմ սիրտս այն ժամանակ իւր  
հաւասարակշիռքը կը կորսուցնէ ,  
և երջանկութեան բաղձալով՝ փա-  
ռասիրութեանս մէջ ստիպում մի  
կ'ունենամ : Ինչքէ , մարդս միթէ  
բարի տիրոջ մի ձեռագործը չէ : Եւ  
եթէ երջանիկ ըլլալ կ'ուզէ , ապա  
ուրեմն երջանիկ ըլլալու համար ըս-  
տեղծուած է » :

Իայց անդիէն Վոլգէն առարկու-  
թիւն կ'ընէ մեզ ըսելով . « Եթէ հո-  
գին անմահ է , անմահութեան բաղ-  
ձալուն համար , նմանապէս մարդս  
պէտք է փարթամ ալ ըլլայ՝ փարթա-

(1) De tout bien qui périt mon âme est mécontente.  
Grand Dieu, c'est donc à toi de replir mon attente:  
Si je dois me borner aux plaisirs d'un instant,  
Fallait-il pour si peu m'appeler du néant?  
Et, si j'attends en vain une gloire immortelle,  
Fallait-il me donner un cœur qui n'aimât qu'elle?  
Que dis-je ? libre en tout, je fais ee que je veux;  
Mais dépend-il de moi de vouloir être heureux?  
Pour le vouloir je sens que je ne suis pas libre:  
C'est alors qu'en mon cœur il n'est plus d'équilibre,  
Et qu'aspirant toujours à la félicité,  
Dans mon ambition je suis nécessité.  
Quoi ! l'homme n'est-il pas l'ouvrage d'un bon maître?  
Puisqu'il veut être heureux, il est donc fait pour l'être.

RASINE LE FILS.

մութեան ցանկալուն համար : արդ , այս ետքի նախադասութիւնս սխալ է . ուրեմն սխալ է նաև առաջինը :

Կը պատասխանեմ : Թիւր է այս կերպով հակառակորդին դարձընել մէջ բերուած ապացուցական նախադասութիւն մի , ինչպէս նոյն հեղինակին բոլոր տրամախոհութիւնները այսպէս թիւր ու սխալ են և ոչ ուղիղ : Այժմ փարթամ ըլլալու բաղձանք ըսելով՝ արծաթոյ ու սակոյ մեծաքանակ գումարներ պիտի իմանամք , առիկոյ ամենեւին անյաղթելի բաղձանք և մեղ համար կարեւոր պէտք մի չէ , ինչպէս որ է մշտնջենապէս ապրիլը , յաւիտեան երջանիկ ըլլալը . և շատերը կան որ չափաւոր , համեստ ու խաղաղ կացութեան ու ինչքով բուսական եղած են , առանց աւելին խնդրելու : Իսկ եթէ փարթամ ըլլալու բաղձանքը ըստ ինքեան հանգիստ ու հեշտ ըլլալ կը նշանակէ , այն ժամանակ երջանկութեան անյաղթելի բաղձանաց հետ կը նոյնանայ . բաղձանք մի որ թէ ներկայ կենաց և թէ ուրիշ աւելի երջանիկ կենաց մէջ պէտք է կատարուի :

Դ . Ցոյց : Ի՞նչ եթէ Աստուած գերապէս արդար է , գերապէս արդար եղող էակ մի կը պարտաւորի իւրաքանչիւր մարդոյ գործոցը համեմատ հատուցանել . արդ այս հատուցմունքը ներկոյ կենացս մէջ արդարապէս չէ , վասն զի շատ անգամ ամբարիշտ անօրէն մարդը մինչեւ մեռնիլը բարեյաջողութեան մէջ կ'ըլլայ , իսկ արդար ու բարի մարդը խեղճութեան և վշտաց մէջ կ'աւանդէ իւր հոգին . կը տեսնեմք որ Աստուած ոչ մին կը պատժէ և ոչ միւսը կը վարձատրէ այս աշխարհիս մէջ . ուրեմն ուրիշ ժամանակ պիտի ընէ . ապա ուրեմն եղած պիտի ըլլայ ուրիշ կեանք մի ,

որ ներկայ աշխարհիս անկարգութիւններուն տեղ արդարապէս ինքը լեցրնէ : Ի՞նչ այս ըսած կեանքս ալ ուրիշ կերպ կարելի չէ որ լինի , բայց եթէ մարդկային անձին գերեզմանէն անդին դեռ յարատեւելովը : Ուրեմն հոգին անմահ է : « Արկրիս վերայ , կ'ըսէ Ռասինի որդին , յիրաւի կը տեսնեմ որ առաքինութիւնը թշուառութեան մէջ կը հեծէ ու մոլութիւնը պատուով կը փառաւորի . բայց աչ ուրներս դէպ ի այն գերագոյն Տէրը վերցընելով , նոյն իսկ անկարգութեանց մէջ կը տեսնեմ ու կը ճանչեմ զինքը : Թէ որ հիմայ կը ըլլէ , որ մի պիտի հատուցանէ : Կ'ուզէ Աստուած որ մարդս աւելի երջանիկ բը նակարանի մի յոյս ունենայ : Այո , այն արդար ու անաչառ Ասկը ինչպէս իւր բարութիւնը , նմանապէս և իւր բարկութիւնը ուրիշ ժամանակի համար պահած է » (1) :

Ե . Ցոյց : Հոգւոյ անմահութիւնը Աստուծոյ բարութեանը մեծ ապացոյց մի կը համարուի . վասն զի անոր անհուն բարութիւնը չպիտի կարենար իրաց այնպիսի կարգ մի հաստատել , յորում առաքինի մարդոց չըլլալը ըլլալէն աւելի արժէք . արդ , եթէ ուրիշ կեանք մի եւս չըլլար , յորում Աստուած առաքինութիւնը վարձատրէր ու մոլութիւնը պատժէր , աւելի լաւ պիտի ըլլար առաքինի մարդոց որ երբէք չտանձուէին , քան թէ ստեղծուելով՝ վիշտ ու տառապանք կրէին երկրիս վերայ :

(1) Sur la terre, il est vrai, je vois dans le malheur La vertu gémissante, et le vice en honneur; Mais j'élève mes yeux vers le Maître suprême, Et je le reconnais dans ce désordre même: S'il le permet, il doit le réparer un jour: Dieu veut que l'homme espère un plus heureux séjour. Oui, pour un autre temps, l'Être juste et sévère Ainsi que sa bonté réserve sa colère.

Արեմն Ատուծոյ բարութիւնը մեծ ապացոյց է հոգւոյ անմահութեանը :

Զ. Ցոյց : Հոգւոյն՝ մարմնէն ետքը դեռ ապրելուն ապացոյց կը համարի նաև Ատուծոյ իմաստութիւնը : Արքանանմիա կը համարուէր այն օրէնսդիրը, եթէ մի և նոյն աչքով նկատելու ըլլար իւր դրած օրէնքները բուննոցին ու շքեւնոցին : Այսպէս պիտի ըլլար և Ատուծոյ նկատմամբ եթէ այս կեանքէս յետոյ՝ օրինապահները վարձատրելու եւ օրինազանցները պատժելու համար ուրիշ կեանք մի չսահմանէր . վստն զի այս աշխարհիս մէջ Ատուծոյ օրէնքները պահող մարդիկ խոտո շատ անգամ առանց ազնկալութե մի կ'ապրին, ուր ընդհակառակն ալ օրինազանցք վսխնալու բան մի չեն ունենար : Վարձեալ, եթէ Ատուած ջիջելու ըլլար հոգին, յանցանքին աւելի մեծ ապարէզ տուած կ'ըլլար . վստն զի չարագործ մարդիկ կը սոսկոն անմահութենէն, որուն առաքինիք սաստիկ կարօտիւ կը ցանկան : Այս ուրեմն աստուածային իմաստութիւնը կը պահանջէ որ մեր հոգին անմահ մնայ զկնի մահուան մարմնոյն :

Է. Ցոյց : Աշխարհութիւնը ճանչնալու համար մեր ունեցած փափաքը կը ցուցնէ որ հոգին չմեռիր մարմնոյն հետ : Աշխարհութիւնը, կըսէ փիլիսոփային մէկը, որ մտացայնքան թանկագինն ու պատուական է, սրչափ սիրելի պէտք է ըլլայ նաև իմ սրտիս : Եւ անոր հասնելու համար որքան ալ սոստիկ ջանքեր կրելու ըլլամ, ներքին միտմարութիւն և ուրախութիւն մի կ'ըզգամ իմ հետազօտութեանցս մէջ, որով ժամերը ինձ վայրկեան կը թուին : Ամեն ճշմարտութիւն ենթակոյ է իմ բաղձանացս, և կատարեալ ու յաւիտե

նական ծանօթութիւն մի ստանալուս կը հառաչեմ փղձկելով : Եւ այց սրբան ալ պղտիկ բաներ են իմ ճանչըցածներս, և անոնք ալ անկատար կերպիւ : Հատ անգամ մէկ ծանօթութիւնը ուրիշ մէկ ծանօթութիւն մի մտքիս առջեւէն կորսնցընել կուտայ . . . : Արխարութիւն արդեօք երբ ճշմարտութեան այս անյոգ բաղձանքը Ատուծոյ անհուն իմաստութեանը մէկ տպուորութիւնը համարելու ըլլամ : Եւ այս աստուածային աղբիւրէն չէ՞ որ յոյսնապէս մեր ծանօթութիւնները կը ծագին : Այն չէ՞ որ իւր վերոյ ի սրտէ մեզ բաղձանք կրել տալու համար, մեր մտաց ըլլայ սահմանաւոր ու տկար ըլլող սաստիկ կ'զգացընէ : Արնամ ուրեմն հաւատալ որ աստուածային իմաստութիւնը, որուն կարենալ նկատելու համար այսքան կ'այրիմ կը տոչորիմ ցանկութեամբ, մշտնջենապէս մերժէ զիս իւրմէն ընդդէմ իմ բաղձանացս զոր ինքը տուած է . . . :

Ը. ար. Արհարցընէն մեզ անհաւատք, թէ հոգւոյ անմահութիւնը ընդունելու ալ ըլլամք, ինչպէս ընդունիմք որ չարերը յաւիտենապէս պիտի սրտոժուին առանց համեմատութեան յանցանաց ու պատժոց :

Պատաս. Յանցանքի մի պատիժը չափազանց ըլլող ապացուցանելու համար, կըսէ Պերժիէ, պէտք է բուրանոր գէշութիւնը ճանչնալ թէ սրբան մեծ թշնամոք են անոնք Ատուծոյ մեծ վայելութեանը, և իմանալ այն յանցանքին չափազանց մեծութիւնը, չէ նէ՞ անկարելի է անոր և իւր պատժոյն մէջ եզած համեմատութեան եւ անհամեմատութեան վերոյ դատաստան ընել : Արդ, յանցանքին բոլոր գէշութիւնը ու մեծութիւնը ճանչնալու համար,

պէտք է անոր՝ սատուածային սրբու-  
թեան որքան հակառակ ըլլալը յայտ-  
նապէս տեսնել. և գիտնալ թէ ան-  
կէ խոյս տալու և կամ զանոնք քաւե-  
լու համար որքան միջոյններ, օգնու-  
թիւններ, շնորհքներ և մտաց լոյս  
ընդունած է մարդս. գիտնալ այն  
շնորհքներուն արժէքը, գիտնալ յան-  
ցանքին մէջ եղած ապերախտութիւ-  
նը, կամակորութիւնը և Մտուածոյ  
օրինաց արհամարհութիւնը : Այս ա-  
սիկայ յայտնի է որ մարդս չկրնար ու-  
րոշել. ապա ուրեմն, թէպէտ և պա-  
տիժը յաւիտենական եւ յանցանքը  
անցաւոր եղած ըլլայ, չկրնար ըս-  
ուիլ թէ պատիժը յանցանքէն խիստ  
մեծ է : Այս ալ կոչ որ, պատժոյ յա-  
ւիտենականութիւնը մարդոյս մտաց՝  
վարձուց յաւիտենականութենէն ա-  
ւելի շնորհակիր. վասն զի որչափ որ  
մարդութիւնը պատժոյ՝ նոյն չափով եւ  
ոչ աւելի՝ առաքիլութիւնն ալ վար-  
ձուց արժանանալու զօրութիւն ու-  
նի : Այլ երջապէս փիլիսոփայութիւնը  
պատժոյ յաւիտենականութիւնը բը-  
նութեան զօրութեամբը միայն ապա-  
ցուցանելու համար չպնդեր :

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԾԵՐՄԱԿ ՓԻՂԸ

Փղապաղաոթեան Ժագոմը. — Ծերմոյի Դիլ  
Դնդոնդ հնարագիտի հայր. — Արամայի ախօան :

(Աջորդ տես թիւ 5. երես 73.)

Ապագայի Բալտէր կերպարանօք հան-  
դարտ, անոյշ ու գրաւիչ լեզուով մի  
և նմանը չունեցող ճարտարախօս անձ  
մի էր. բանասերիւ ու խարդախ ու  
վերջին աստիճանի ճարպիկ. անվախ  
ու համարձակ ու ամեն բանի հնարքը  
գտնող ու ամեն վտանգաւոր ու դժ-

ուարին գործքերուն տակէն՝ ելնող և  
Չորս կայսերաց հետ մտերմացած էր  
քառասուն տարիէն աւելի տեւելով,  
որոնց փառասէր ու դիւրահաւան բը-  
նաւորութիւնը մօրութիւն համբել  
տուած էր իրեն, և գիմոյնին նըս-  
տելով պաղարիւն կերպով այնպիսի  
անհաւատալի բաներ կը պատմէր ա-  
նոնց, որոնք միամտաբար մտիկ ընե-  
լով կ'արմննային կը մնային : Այն օրի-  
նակ շողորորոտութիւններով ու վար-  
պետութիւններով շնորհք գտած էր  
անոնց առջեւը : Այս կէս եւրոպա-  
ցին այնպէս շտապելով մի կ'երթար  
գիմոյնին երեսն ի վայր կը չոքէր, ա-  
նոնց մեծութիւնը, փառաւորութիւն  
ու առատածեռնութիւնը այնպիսի  
գովասանական, անկեղծ ու բնական  
իմաստներով մինչեւ երկինք կը բարձ-  
րացընէր, եւ ամեն մէկ պակասու-  
թիւն գործելուն՝ իւր ատրոջը հրա-  
մանները չկրնալ ի գործ դնելուն և  
անոր բարկութեանը արժանի ըլլա-  
լուն վերայ այնպէս սրտակոտոր ու  
ամօթապարտ կը ցուցընէր զինքը, որ  
վերջապէս թագաւորը անոր յան-  
ցանքը կը ներէր : Հազիւ թէ խելքը  
գլուխը բերելու համար փորձ մի կ'ըլ-  
լար իրեն այս դէպքերը, նայիս առ-  
ջունէն աւելի կը սկսէր նորէն իւր  
սատանութիւնները բանեցընելու :

Ինչպէս վերագոյն ըսինք, Ապագ-  
այի Բալտէր ալ ճերմակ փղի համար ըլլա-  
լիք ժողովքին կանչուեցաւ : Արբ ի-  
մացաւ խորհուրդին նպատակը, իմա-  
ցուց անոնց թէ Մաւրմէնի<sup>(1)</sup> մէջ բը-  
նակող իւր թղթակիցներէն մէկը,  
այն օրերը գրած է իւրեան չափա-  
հաս ճերմակ փղի մը հոն գտնուիլը,  
զոր սուղ դնով ծախելու համար միտ-

(1) Մաւրմէնը Գէնաստէրի մի երեւելի մէկ քա-  
ղաքն է. Անգղիական երկրին մէջ Փեկուի ու Սիոմի  
կից :

քը դրած է եղեր դէպ ի Պանքուղ խրկել: Ատենախօսան իւր խօսքը վերջացրնելով առաջարկեց ժողովքին որ բաժնի ճերմակ փիղը երթայ գնէ:

Չեմ կարեր ընդունով պատմել թէ այս անկնկալ լուրը թէ ժողովքին և թէ առաւելագէտ թագաւորին վերայ ինչ արդիւնաւոր ազդեցութիւն ըրաւ: Այս երկնաւոր միջնորդութեան առհաւատչեայն Սիամի տէրութենէն խլելու Նիւմանիայի պարգեւելը պզտի՞ գործ մի է, և անկէ աւելի բարեպաշտական գործ ինչ կրնայ ըլլալ: Թէ պէտ եկամտից պաշտօնեայն այս տեսակ գործողութեան մի համար գնալիք ծախուց մասին քանի մի առարկութիւններ ըրաւ, սակայն Գաթանա — Տաւհ — Բէնկը, Գոսայիա — Տաւհն (1) ու անոնց նայելով շատ Գոսայիաներ ալ սկսան Մագ — Բալտէրի առաջարկութիւնը պաշտպանել: Չերկնցընեմ, յանձնեցին իւրեան գործքին ձեռք զարնել ու պատրաստուիլ, այնպէս յաջողութիւն որ ճամբայ չեղած 100,000 ըուփի կամ 250,000 ֆրանք տրուեցաւ իրեն, որ բարի վախճանաւ մի գործքը սլուսակելու աշխատի:

Երկու ամսէն յետոյ Ռանկուէն գրեւով կ'իմացընէր թէ Մաւլմէն մեկնելու համար նաւ մտնելու վերայ է. և թէ Ս'հէնկ Ս'հէնկի կատարեալ առողջութիւնը համար խիստ գոհացուցիչ լուրեր ընդունած է: Երեք ամսէն յետոյ կը գրէր Մաւլմէնէն, թէ իւր ակնկալութենէն աւելի գործքը յաջողութեան մէջ է. փիղը ծախու առած է, և թէ Ռանկուն գալու համար բնաւ արգելք մի

չկայ իրեն: Չորս ամսէն ետքը Մանկհուէ — Մ'հէնկուի առաջին պաշտօնեայն Կալիաթայէն գրուած նամակէ կ'իմանայր թէ փիղը բերող նաւը ստակալի փոթորկի հանդիպելով Մաւլմէնի ու Ռանկունի մէջտեղը, Պենկալայի եղերքները դէպ ի Ելուկլիի դետաբերանը նետուեր է: Նամակին մէջ այսպէս գրուած էր. «Թէ պէտ Նորին Բարձրութիւնը այս դժբաղդ դէպքէս քիչ մի անհանգստութիւն կրեց, բայց իւր առողջութեանը չը վնասեց . . . : Տասն եւ հինգ օրի չափ հանգստութիւն պիտի տրուի Ս'հէնկ Ս'հէնկին, յետոյ մեծկակ նաւ մի պիտի վարձուի որ մէջը լու հանգստանայ: Բայց . . . ստակը հատած էր, և անհնարին էր իրեն Կալիաթայէն մեկնիլ, մինչեւ որ Նորին Շնորհափայլ Ս'հէնկաւորութիւնը ետ դառնալու համար պէտք եղած ծախքը չը հոգայ . . . »:

Հինգ ամսէն յետոյ կայսրը նամակ մի ընկալաւ, որով կ'իմացընէր Կալիաթայի սեղանաւորի միջոցաւ երկրորդ գումար մի կայսեր կողմէն ընդունիլը. և որքան որ, կ'ըսէր, փոխանակագրէն մեծ վնաս կրած էր և յանձնարարութիւն վարձք (1) հատուցած եւայլն եւայլն, այսու ամենայնիւ իւր գործքը յաջող կ'երթար, որովհետեւ կը յուսար թէ Ն. Բարձրութիւնը (փիղը) քիչ օրէն կարող պիտի ըլլար Նիւմանի կայսերութեան հողին վերայ յաղթական հանդիսիւ մի ոտք կոխելու:

Վեց ամսէն ետքը, — տրոմալի օր — արքունիքը մեծ սգոյ մէջ ինկաւ . . . : Նախանձութենէ՞ մի ըսեմ՝ թէ երկիւղէ շարժեալ Նիգրիացիք թունաւորեր էին զՆորին Բարձրութիւնը,

(1) Դաւանա-Տաւհ-Բէնկը Պատասխանաց գլխաւոր կրօնապետն է, Դաւանա-Տաւհը գաւառական առաջնորդ. իսկ Դաւանա վանքի մի մեծաւորին կ'ըսուի:

(1) Commission de banque,

պատճառ բռնելով թէ Ռիբմանիայի հողին վերայ ոտք կոխելուն անմիջապէս իրենց հնդկային իշխանութիւնը պիտի կործանի . վասն զի մարգարէութիւն մի կար թէ Քալաները<sup>(1)</sup> ասորական ցամաք երկրէն դուրս վաւրնտելու պատիւը Ռիբմաններուն պահուած է :

Տասն ամսէն ետքը Սագ-Քալ տէր կայսեր ծունկուելները ինկած խղճալի աղերսանքով ձակասն աթուռին աստիճաններուն վերայ կը զարնէր վերջին խոնարհութեամբ : Անդրիացւոյ չարասրտութեանը և խարդախութեանը վերայ սղբալի երկար ալէլուեաներ կարգալէն ու ըսելիքները խօսելէն ետքը , հանեց ընծայ մատոյց անոր հետեւեալները . մեքենայ մի երկաթ տափկեցընելու , որու գլանները ( սիլինարը ) խարտոց դարձեր էին . Վիլլիի ժամանակէն մը նացած գլալէն մի , արմուխ մի աւրուած , երգահար մեծ ժամացոյց մի որ չէր բաներ . տակէրօտիս մի զոր ոչ ոք պիտի կարէր գործածել . 70 հարուածեան ամերիկայի լայնբերան հրացան ( քարապինա ) մի , որոյ առաջին հարուածը անտարակոյս նետողը պիտի ուտէր . վերջապէս կալկաթայի փերեզակէ մի մէկ շատ անարգ գնով անպէտ գործիքներ գընած էր , զորոնք առանց ամաչելու կայսեր գիմօցը դրաւ իբրեւ վարպետաչէն ու չգանուելիք բաներ . . . :

Վմէն մարդ այս խարդախ մարդուն պատիժ տրուելուն կը սպասէր : Վայց ընդհակառակը իւր արտասուքները , ըրած բողբները , սկէքուխ ու մեզրի բերան խօսքերը կայսեր սիրտը իջեցուցին , որ այն աստիճան շարժեցաւ մինչեւ սկսաւ մեղքընալ ու ցա-

ւակցիլ հետը .

Այսպէս ահա ճերմակ փիղը միայն իւր ափին մէջ աեղը կ'երեւայր . . . .

Լըրիւք ու կէս տարուան մէջ թէ կայսրը , թէ իւր պաշտօնեայներն ու խորհրդարանը և մեծ գործակալներն ու կրօնական կարգի գլխաւորները մատին վերայ խաղընելը բաւական չհամարելով , երկու անգամ մեծ մեծ գումար ուռփիներ ալ կըլլէց Սագ-Քալտէր , որ պզտիկ բան մի ըսել չէ տէրութեան գանձուն նուազութեանը ժամանակ :

Այն ասունէն Սագ-Քալտէրի համարումը կոտրեցաւ : () Դին մէջ գործ տեսնող մարդ մի է , բայց այս անգամ մեծ թշուառութեան մէջ ինկաւ . այսու ամենայնիւ քանի անգամ որ կայսեր քով կ'երթայ , կայսրը անոր բազմութիւ ընտանեացը խղճալուն՝ հազար ֆրանք մի ողորմութիւն միշտ կու տայ իրեն : Սոյն պատմութիւնը մեզ հաղորդողը կ'ըսէ , թէ Սանտալէյ քաղքին մէջ ճերմակ փղին պալատը տեսած է , անոր պաշտօնեայները , ծառաները , պահապանները , սկէգէն մտուրը , վրայի սկէփայլ ծածկոյթը , հանդէսի օր դուխը հագցուցած թագի նման գտակը , իւր խորհրդաւոր փայլուն նշանները , կարկէհաններով<sup>(1)</sup> , ու ագամանդներով զարդարուն անդուս ըսուած բիրը ուրով իւր ճակարակը<sup>(2)</sup> իրեն կ'առաջնորդէ : Որքան որ այս պայծառ ու շողջուուն իրքերը աչու ըներս առին , այնքան աւելի սիրտս վշտօք լեցուեցաւ , մարդոց անմտաբար գործած սրբապըզութեանը վերայ պատուոյ ու պաշտաման նշանները այսչափ անարգ կերպով գործածել , ասկէ աւելի ի՞նչ մեծ յիմարութիւն կրնայ ըլլալ : Ասի-

(1) Kalas, օտարական կրնանակէ , և եւրոպացոյ այս անունը կու տայ ուամիկ ժողովուրդը :

(1) կարմիր եսխուտ : (2) Փղապան :

կոյ մարդարիտը խողերուն գիմացը նետել ըսել չէ՞ :

Ղերմակ փիղը, (զոր պէտք է մտաբարդոյն իմանամք, վասն զի բուն ճերմակ գունով փիղ չգտնուիր բնու), հասարակ փիղերուն պէս համբերող հըր, քողցր, զուարթ ու աշխոյժ չէ : Անկէ բարձր է, գլուխը չափազանց մեծ, աչքերը միմին ու գիծին, նայեցուածքը ախուր ու կտտաղի . . . : Թուրամորթ, ծոյլ ու հիւանդատ կերեւեր, բայց շարժմանը քնքնէն կը ցուցընէր որ քովը մտանցողին վերայ յարձակիլ կ'ուզէ . վասն որոյ մեծ զգուշութիւն պէտք է մտաբերթողին, և գրեթէ գողցողով պիտի մերձենայ, ամենեւին չվատահուիր իրեն . իւր մէկ ճակոսքը և պահագրաններէն շատերը սպաննած է : Պատտակամք այսպիսի մէկ անբան անասնոյ, այն ալ միշտ հիւանդ ըլլալու պայմանաւ՝ պաշտելին ուրիշ պատճառ մի չունի, բայց եթէ Պատտայի մէկ յայտնութիւնը կը համարին զայն, և իւր գերագոյն զօրութեանը հազարգած ու գրեթէ աստուածացուցած : Այս պէս աշխարհիս բոլոր կողմերը ուր որ քրիստոնէութեան կրօնին լըյսը չէ տարածուած, տփխութիւնը, աւելորդագարչութիւնը ու կրօնամարտութիւնը տիրապետական իշխանութեց մեծապէս օգնած են, և ասոնք ձայն չեն հանած կառարտչութեանց ծաւալելուն, որոնք զմարդիկ կը կընեն իրենց դժոխատիպ խաւարին մէջ՝ ինչ պէս մէկ անասուն մի . . . : Առսաւորէ ու կրթէ զժողովուրդը, կը տեսնես որ իւր կոյր զիւրոյն սիրած աւելորդագարչութիւնները, հեթանոսական պաշտամունքները, բոլորն ալ մէկդի կը թողու . . . :

Սինչեւ երբ մարդկային ազգը ապշութեան մէջ պիտի մնայ, և իւր

պաշտելի ճշմարտութիւնը՝ անբան անասնոց ընծայէ, որոնք մարդոյս ծաւալելու համար ստեղծուած են : Խաւական չեն այնքան մալութիւնները որ կը պաշտուին, բաւական չեն իւրաքանչիւր մարդոյ իւր անձը, իւր կարծիքները իւր սիրած որ և է մէկ առարկայն ուրիշներուն ալ պաշտել տալը, բաւական չէ վերջապէս ոսկեղէն Լըզը, զոր բոլոր աշխարհ կը պաշտէ :

ՅԱՌԱՋԱԳԻՄՈՒԹԻՒՆ

Ներկայ իննեւտասներորդ դարը Յառաջագիմութեան դար է, ոչ որ կ'ուրանայ զայս : Բայց երբ հարցընելու ըլլանք, թէ ի՞նչ է յառաջագիմութիւնը, իւրաքանչիւր անհատ իւր անձնական շահուն ու նպատակին նըկատամբ կերպ կերպ պիտի սահմանէ : Արհեստագէտի մի համար յառաջագիմութիւն կը համարի մեքենական և գործական գիտութեան մի նորանոր գիւտերով կատարելագործուիլը : Առսանկարչի աչքին յառաջագիմութիւն է անշուշտ, եթէ լուսոյ ազդեցութեան մէջ գտնուի այն զօրութիւնը, որով իւրաքանչիւր առարկայ իւր յատուկ գոյներով տըպաւորուի ապակիին վերայ : Յառաջագիմութիւն է թատերական խաղուց նկատամբ, եթէ դերասան մի կամ գերասանուհի մի իւր գերը ճիշդ բնական ձեւերով ներկայացընէ եւ հանդիսաւորաց ու շն ու միտքը կախարդելով անոնց ծափահարութեանց պիտեւուն ու ֆորաներուն արժանաւոր ըլլայ : Յառաջագիմութիւն է լրագրագետաց՝ ազատախօս գրչաւաստարէզ մաննէն, ու խոհական դատողութեան և ճշմարիտ ազգասիրու-

Թեան դաշտը, կռուոյ ու պատերազմի դաշտ դարձընել: Յառաջագի մուծիւն է ոմանց անտարբեր մարդոց եկեղեցի չյաճախելը, բայց եթէ միանգամ կամ երկիցս ի տարւոջ վասն զի եկեղեցի շատ երթալ ու աղօթելը ռամիկ մարդոց ու աղքատաց գործ է, իսկ հարուստ անձանց ու մանաւանդ պճնասէր երիտասարդաց յաճախատեղին պէտք է ըլլայ թատերները, զբօսավայրերը, խաղատունները ու պատուհանները: Այս է դարուս երիտասարդաց յառաջագիմուծիւնը: Իսկ եթէ Օմիւսը մէկ մասին, այսինքն երիտասարդութեան հարցընելու ըլլամք, ուրիշ կերպ պիտի սահմանէ յառաջագիմուծիւնը, այսինքն՝ Յառաջագիմուծի է ազգային լեզուն դպրոցներէն քիչ քիչ զբէլ վերջէլ, գրաբառին ուսմունքը խափանել, և անոր տեղ դաղ դիականը դպրոցական մայր լեզու ւնել. ազգային պատմութիւնը իբր աւելորդ դուրս ձգել և անոր տեղ միայն տիրող իշխանութեան պատմութեան դասախօսութիւն սահմանել: Արօնական գիտութիւնը թերեւս իբր վնասակար մանկական նորածին գաղափարներուն և անոնց բարոյականութեանը, իսպառ ջնջել չըբէլ ու վերջէլ և անոր տեղ . . . : Վասն զի թէ սոյն գիտութիւնը եւ թէ հայերէն գրաբառ լեզուին ուսմունքը եկեղեցականաց ու վարդապետաց վերապահեալ են. որպէս թէ քրիստոնէութիւնը աշխարհականաց համար չէ. որպէս թէ կրօնքը մասնաւոր գիտութիւն մի է՝ անպէտ աշխարհիկ մարդոց: Յառաջագիմութեան այս սահմանը ընդունա՞ծ են Օմիւսնոյ ազգայինք առանց բացառութեան: Ինձ հաւատալ դժուարին է: Ո՛հ, բուն իսկ ճշմարտու-

ծիւնը այնքան բարիք չընէր աշխարհիս, որքան որ վնասք կը հասցընեն ճշմարտութեան երեւոյթները<sup>(1)</sup>: Արժուարին է արդարեւ ու ցաւալի ճըլճմարիտ հայու մի սրտին, երբ աստուած պաշտութեան եւ բարոյակաւնութեան վառարան ու կեդրոն համարուած տեղ մի յանկարծ այս օրինակ փոփոխութեան ենթակայ ըլլայ: Ի՞ժուարին է ազգասէր սրտից, երբ Սէրուպեան վարժարան կանչուելու տեղ, Վոլգէուեան, Սիւլ Սիմօնեան և թերեւս Սընանեան վարժատուն կոչուի, Հայկական հոգւոյն՝ դայ Փարիզեան ոգի մի յաջորդէ: Եթէ անմահ յիշատակաց արժանի սրբոյն Սէրուպայ աստուածախօս լեզուն չպիտի մշակուի ու սորվեցուի դպրոցին մէջ, ՚ի գնւր է կրել անոր անունը, թշնամութիւն է ու նախատիք անոր՝ իւր պաշտպանութեան<sup>(2)</sup> նուիրել հայոց մատաղերամ անմեղ զաւակունքը: Այս է ուրեմն նոր դարուս յառաջագիմութիւնը, այսինքն ուրացութիւն լեզուի, ուրացութիւն ազգային ոգւոյ, ուրացութիւն կրօնի, ուրացութիւն և . . . . :

Իսկ թէ որ ուրիշ լեզուագէտ երիտասարդաց ալ անգամ մի հարցընելու ըլլամք, թէ ի՞նչ է յառաջագիմութիւնը. այն ալ շրթունքը ժողովելով ու աչքերը ուժով մի թարթելով, և շինծու փիլիսոփայի կերպարանք մի վրան բերելով, պիտի արտարայ պատասխանելու. «Եթէ մեր ազգը կ'ուզէ յառաջագիմել ու Փարիզեան ոգի ունենալ, քանի որ հիմակու հիմայ դեռ ինքը չունի իւր մէջը աստուածեան հեղինակներ ու մատենագիրներ, պէտք է որ գոնէ

(1) La vérité ne fait pas autant de bien dans le monde, que ses apparences y font de mal.  
 (2) Patronage.

Գաղղիոյ աստուածեան և նիւթապաշտ փիլիսոփայից գիրքերը հայերէն լեզուի թարգմանուին կամ առանձին տպուելով և կամ աւելի ազեկ կ'ըլլայ հանդիսի մի միջոցաւ, որով հանդէսի տէրն ալ կը շահուի, և յառաջագիմու թիւնը կրկնապատիկ եղած կ'ըլլայ: Արեմն ես ալ կը փութամ իւրեան աչքը լուսելով իմաց տալ, թէ ահաւասիկ Ռընանին խոստացեալ միւս հատոր գիրքը, այսինքն Գործք առաքելացի պատմութիւնը տպուեցաւ ու հրատարակը դրուած է, և կարելի է մինչեւ ցայսօր Տաճկաստան ալ հասաւ:

Յառաջագիմութեան նշան է ըստ ոմանց և ռամկութիւնը (1), երբ որդին իւր հօրը, ծառան իւր տիրոջը, գործաւորը իւր գործատիրոջ, աշակերտը իւր վարժապետին, աղախինը իւր տիրոջ, ստորագրեալը իւր վերնագրուին, իշխեցեալը իւր իշխողին հետ հաւասար ընթանալ կ'ուզէ, հաւասար իրաւունք ունենալ և հաւասար պատիւ: Կ'ուզէք սիրելի ընթերցողք անգամ մի ալ մեր գաղթեալ Հայաստանի կանանց տուած սահմանը մտիկ ընել. «Յառաջագիմութիւնը, կը գոչէ նա, զարգասէր ու պճնազգեստ կ'ինն է. ինչպէս որ օդոյն բարեխառնութեան աստիճանը ցուցնողը ջերմաչափն է, նոյնպէս դարուս յառաջագիմութե քայլաչափը կնկան Դոսէլին է»: Չէինք կրնար այս սահմանին արժէքը արդարապէս քննել, առանց դպչելու դիւրագգած սրտերու ու անոնց փափուկ թելերուն անախորժ ձայն մի պատճառելու: Այսպէս ուրեմն որ աստիճանի սեռի եւ հասակի մարդոց հարցընելու ըլլամք յառաջագիմու-

թիւնը, իւր քմացը համեմատ պիտի սահմանէ զայն, որոնց և ոչ մէկին մէջ ճշմարտութիւն կայ: Աւստի մենք հոս անոր ճշմարիտ սահմանը տամք, ինչպէս որ անցեալ օր բարեպաշտ ու ողջամիտ եկեղեցականին մէկը կը սահմանէր. «Ճշմարիտ յառաջագիմութիւնն է բարուց ազնուականութիւնն և յաւիտենական օրէնքներուն յարգն ու պատիւը: Յառաջագիմող մարդ այն քրիստոնեայն է, որ նիւթականութեան վեր բարձրանալով, և իւր պարտաւորութիւնները կատարելով՝ արժանի կ'ըլլայ վարձուց զոր Աստուած պատրաստած է իւր յաւիտենական փառացը մէջ»: Սոյն յառաջագիմութիւնը պէտք է դաւանին բոլոր անոնք՝ որոնք կը պարծին յանունն Վրիստոսի, և որոնք որ կը դասեն զիրենք ի կարգս հարազատ որդուց սուրբ Առասարչի ճշմարիտ յառաջագիմողին, սրբոյն Սահակայ և երանելոյն Աստուծայ, որոնք բացին մեր առջեւ ճշմարիտ յառաջագիմութեան ասպարէզ, աղգային լեզուին բարգաւաճութիւնը, աղգային դպրութիւնը, որոնք դիւրացուցին մեզ յաւիտենականութեան ճանապարհին ընթացքը, ի ձեռն փրկարար արդեանց չարչարանաց տեառն մերոյ Յիսուսի Վրիստոսի, որ ըսաւ՝ «Ասեմ ձանապարհ և ճշմարտութիւն»:

ԱՅՊԵՏԻՆ

Ապրիլ ամսոյ 23 ին գիշերը ընդհանուր ժողով գումարուեցաւ ի Պատրիարքարանի, ուր գաղտնի քուէարկութեամբ՝ Սրբազան Պատրիարք Հօր փոխանորդ ընտրուեցաւ բացարձակ առաւելութիւն ստանալով Գերա-

(1) Democratie,

պատիւ Իսահակ Եպիսկոպոսը : Եւ  
 Ըրժ . Տիմոթէոս վարդապետն ալ  
 Տնօրէն Խորհրդոյ անդամ՝ ընտրուե-  
 ցաւ փոխանակ Ղուկաս վարդապե-  
 տին , որ քանի մի ժամանակէ ի վեր  
 այցելու թեան պաշտօնիւ ի Կիպրոս  
 գացած է :

— Սուրբ Ըթողոյս տարեգրութիւն  
 ի հին ժամանակաց հետէ մայիս ամ-  
 սոյն սկսելով , ըստ սովորու թեան՝ հե-  
 տագոյ փոփոխութիւններն եղան տես-  
 չական պաշտօններուն մէջ :

Սուրբ Յարու թեան տեսուչ Ըրժ .  
 Խորէն վարդապետին յաջորդէց Ըրժ .  
 Պօղոս վարդապետը . և Խորէն վար-  
 դապետին ապարանի տեսչութիւնը  
 յանձնեցաւ : Իէթլէէ մի սուրբ Օլը-  
 նընդեան վանաց տեսչութիւնը , որ  
 Ըրժ . Փիլիպպոս վարդապետին վե-  
 րայ էր , Ըրժ . Սրապիօն վարդապե-  
 տին արուեցաւ : Ռէմլէի տեսուչ  
 Ըրժ . Ըթանաս վարդապետը Յայ-  
 պէի սուրբ Նիկողայոս վանուց տե-  
 սուչ կարգելով , նախկին տեսուչ  
 Ըրժ . Երեմիա վարդապետը ի սուրբ  
 Ըթոս գործաւ : Իսկ Ռէմլէի տես-  
 չութիւնն ալ Եւզակիոսցի Յովհան-  
 նէս վարդապետին յանձնուեցաւ :  
 Ըրժ . Վէորդ վարդապետն ալ , որ ի  
 Վէթսէմանի սուրբ Ըստուածամօր  
 եկեղեցւոյ տեսուչ էր , Պէրութի  
 սուրբ Նշանի եկեղեցւոյ տեսուչ  
 կարգուելով փոխանակ Ըրժ . Կիրա-  
 կոս վարդապետին , նախորդ ամսոյ 26  
 ին մեկնեցաւ աստի իւր պաշտօնին  
 երթալու : Եւ սուրբ Ըստուածա-  
 նի եկեղեցւոյ տեսչութեան յաջոր-  
 դէց Ըդրիանուպօլսեցի Ըրժ . Սաե-  
 փան վարդապետը :

— Քանի մի տարիէ ի վեր է սուրբ  
 Ըթողոյս մէջ հաստատուած է հը-  
 նու թեանց հաւաքածոյից համար յա-  
 տուկ տեղ մի՝ շնորհիւ և աշխատու-

թեամբ Ըմեն . Սրբազան Պատրիարք  
 Հօր , և բաւական հնու թիւններ ժո-  
 զոված է : Սոյն հաստատու թիւր , զոր  
 կրնանք առաջինը համարել ազգիս  
 մէջ՝ ընդհանրութեան նկատմամբ ,  
 շատերուն սրտին մէջ հնասիրութե-  
 նոր եռանդ ու փափօք պատճառած  
 է : Եւ քանզի որ եւ է հնութիւն մի  
 պահպանուելով և ժամանակին անխը-  
 նայ ժանիքներէն ազատ մնալով միայն  
 հնացեր ու յարգ ստացեր է , վասն  
 որոյ հնասէրք կը պարտաւորին իրենց  
 ձեռքը եղած հնութեանց համար ա-  
 պահովագոյն տեղ մի որոշել , առանց  
 այս նախազգուշութեան լծէ հնասէ-  
 րին փափօքը չպակուիր և լծէ հը-  
 նութիւնները ժամանակին հազար ու  
 մէկ գէպքերուն երթակոյ լինելով  
 կը կորսուին : Բաճներուս յայտնի ա-  
 պօցոց է անցեալ տարուան ցաւալի  
 գէպքը զոր կրեց համբաւաւոր հը-  
 նասէր Շիրմազանեան Ըղա Վարուս-  
 ար , որոյ հաւաքածոյքը նշանաւոր  
 էին , և որուն յիշատակն է անդը-  
 ջրհեղեղեան մարդոյ տկոսն՝ զոր ջը-  
 նորհած էր Ըմենապատիւ Սրբազան  
 Պատրիարք Հօր , որոյ և մնացեալ մա-  
 սը , այսինքն գաղաթը վերի ծամե-  
 լիքովը մեկտեղ իւր քովը կը մնար :  
 Բայց ամսոս որ ռամիկ ժողովրդեան  
 գաղանային յարձակման մի զոհ եղած  
 է պատուական և շնաշխարհիկ հա-  
 ւաքածոյքը , ինչպէս որ կը լսեմք :  
 Ըյս գէպքերս խոհեմութեամբ կը շ-  
 ուելով իւր մտաց մէջ Օմիւռնացի  
 Ըղարէկեան մահատեօի Սարգիս ա-  
 զոյն , խրկած էր անցեալները ի սուրբ  
 Ըթոս Հայոց թագաւորներէն մը-  
 նացած զրահ մի , զոր ինքը Կիլիկիոյ  
 կողմերը ճամբորդութիւն ըրած ժա-  
 մանակ ստացած է , և ըստ իւր վկա-  
 յու թեան՝ ինն հարիւր տարուան է ,  
 որ եթէ ստուգուելու ըլլայ , Բագ-

բառուներեաց իշխանութեան ժամա-  
նակի կը վերադարձան այն և ոչ Ռու-  
բինեանց : Ար և իցէ, այսպիսի հնու-  
թիւն մի քաղցր է միշտ հայկական  
սրտի, և սուրբ Աթուս կը պարտա-  
ւորի պահպանել զայն ի յիշատակ յա-  
ւիտենական իւր ազգասէր առաքչին :

— Հանդէսիս չորրորդ թուով ծա-  
նուցած էինք Ապագայի ազգայիննե-  
րէն յարգոյ Աստուածատուր էֆէն-  
տիին այս տարի ուխտի գալը արժա-  
նապատիւ Օլաքարիա վարդապետին  
հետ, որ երկու տարիէն ի վեր է այ-  
ցելու թեան պաշտօնիւ Ապագայի կը  
գտնուէր : Յիշեալ Աստուածատուր  
էֆէնտիէն և Օլաքարիա վարդապե-  
տէն ըսելով այն կողմի մերազնեաց  
ժողովրդոց վերջին աստիճանի խեղ-  
ճութիւնը թէ՛ բարոյական և թէ՛  
կրօնական մասին, որո՞ք առանց քա-  
հանայի մնացած են հինգ գիւղի բը-  
նակիչները և զուրկ հոգեւոր միւ-  
թարութիւններէ : սուրբ Աթուս  
Տնօրէն Խորհուրդը նախագահութիւ  
Սրբազան Պատրիարք Հօր՝ որոշեց որ  
Օլաքարիա վարդապետը կրկին իւր  
այցելութեան պաշտօնին երթալով,  
յիշեալ գիւղորէից խեղճ ժողովրդե-  
եան վիճակը քիչ միջոցի մէջ բարւո-  
քելու համար՝ առ այժմ անոնց մէջէն  
չայիահաս հինգ հոգի ընտրեն քիչ  
շատ կարգաւ գրել գիտցող անձինք-  
ներէ և սուրբ Աթուս խրկեն, որ  
պէս զի անոնց ամենահարկաւոր ուս-  
մանց սկզբունքները գոնէ սորվեցը-  
նելով եւ եկեղեցականութեան մէջ  
կրթելով, քիչ միջոցի մէջ քահանա-  
յութեան աստիճան տրուի, որ եր-  
կիրը դառնալով իրենց հայրենակից-  
քը միսթարեն եւ անոնց հոգեւոր  
պէտքերը լեցընեն : Ասոնցմէ ի զատ՝  
գարձեալ յիշեալ Ապագայի գիւղօ-  
րէից ժողովրդին մէջէն մէկ կամ եր-

կու փոքրահասակ տղաք ընտրուելով՝  
սուրբ Աթուս յառանգաւորաց  
Վարդոցին մէջ հիմնական կրթութիւն  
ստանան և գառնան իրենց հայրենի-  
քը, որով միայն՝ ինչպէս համարուած  
եմք, կարելի պիտի ըլլայ ամբողջ ժո-  
ղովրդի մի բարոյական և կրօնական  
վիճակը բարւոքել :

— Ամենապատիւ Սրբազան Պատ-  
րիարք Հօրը Պօլիս եղած ժամանա-  
կը, Վերապատիւ և Ազգասէր Պալ-  
եան Կարապետ Ամիրայի յայտնած էր  
Նորին Սրբազնութեան, թէ Այլովա-  
յի մէջ ունեցած իւր կալուածքը կը  
տակաւ սուրբ Երուսաղէմայ Աթու-  
սոյն թողուլ կ'ուզէ, անոր տարեկան  
արգիւնքովն սուրբ Վաղարիս մէջ  
կամ մօտերը յառանգաւորաց Վրդ-  
րոց մի հաստատուելու նպատակաւ :  
Երեսպաշտ և հոգեւոր Ամիրային այս  
ազգահասձոյ առաջարկութիւնը Սրբ-  
ազան Հօր ի սուրբ Աթուս գալէն  
զինի, Տնօրէն Խորհրդոյ միջոցաւ ըն-  
դունուելով, հարկաւոր վաւերա-  
գրութիւնները ու հաստատագրերը  
թէ Ազգասէր Ամիրային և թէ սուրբ  
Աթուսոյն հաճութիւնը ի գործ գրուե-  
ցան : Հետեւապէս յիշեալ կալուած-  
ները Վերապատիւ եւ Աթուասէր  
Ամիրային կողմէն սուրբ Երուսաղէ-  
մայ փոխանորդին յանձնուած ըլլալով,  
ապրիլ ամսոյն վերջերը յատուկ հրա-  
ման և հրահանգ խրկուեցաւ ասկէ  
առ Արժ. Սիմօն վարդապետը, որ  
անձամբ երթայ ի Այլովա և աչքէ  
անցընելով զամեն ինչ՝ սկսի տիրաբար  
հոգ տանիլ կալուածներուն : Հրա-  
մանը, ինչպէս որ գրուած է մեզ,  
ի գործ գրուեր է, և հարկաւոր ծախ-  
սեր ալ եղած է : Ազգասէր ու հո-  
գեւոր Ամիրային սոյն աստուածահա-  
ձոյ կամոյ ամենայն բարեյաջողու-  
թեամբ և հաստատուն ու անդարձ

կտակագրութեամբք ի գործ գրուելը օրհնեալ Ազգիս հանրութեանը ուրախութեամբ սրտի հաղորդելով, կը խոստանամք ուրիշ անգամ կտակագրութեանց պայմաններն ալ Սիօնիս միջոցաւ հրատարակել ի պարծանս մեծանուն կտակողին և ի ցնծութիւն բովանդակ Ազգիս :

### ՈՒՍՈՒՄՆԵԿԱՆՔ

#### ՀԱՐՅՄՈՒՆՔ ԹՈՒԱՐԱՆԱԿԱՆՔ

(Տես թիւ 5. էրևս 77.)

- Ա. Հարցման լոճոմն է՝ 1760 կէժեալ :
- Բ. Հարցման լոճոմն է՝ 144 հապս մարգարիկն, և գին նոյա 6720 Տրամ :

#### Հարցոմն Գ.

Այսպէս լուայ ի վարդապետէն, եթէ գողեան մտին ի Սարկիանոն տրիկլին, և գողացան զկէս և զչորեւոր գանձին : Աւ մտեալ գանձաւորացն գտին ՆԻԱ (չորեքհարիւր քրսան և մի) կենդինար, և զև Ո (եւրեք հազար եւ վեց հարիւր) գահեկան : Արդ, գիտեա ի մնացելոցս թէ ամենայն սրչափ էր գանձն :

#### Հարցոմն Դ.

Հոռք (թոշակ) ուխտին սրբոյն Սոփիսոյ, զհինգ մասն առնուն սարկաւագունքն, եւ յմասն առնուն քահանայքն, եւ ՄԻ լիտր առնուն եպիսկոպոսքն, և Ս (երկու հազար) լիտր այլ ուխտն : Արդ, գիտեա թէ ընդ ամենայն քանի լիտր լինի հոռքն :

#### Հարցոմն Ե.

Հոռք սպայիցն բաշխի այսպէս. Դ մասն պատուաւորացն, Ը մասն աւագացն, և ծծ կենդինար այլ հե-

ծելոցն : Արդ, գիտեա թէ ընդ ամենայն քանի կենդինար լինի :

#### Հարցոմն Զ.

Հազար (մառուլ) կայր ի մի պարտիղի, և հոռոմ մի եմուտ ի պատճառ զբաւսանաց, եւ եկեր զե եւ զձե մասն հազարոյն, և իմացեալ իմ զորկորէութիւն առն, հանի զնա արտաքս, և մտեալ համարեցի զնա, և գտի ունջ (թանկ կամ տէժէթ) ծծծ : Արդ, գիտեա թէ ընդ ամենայն քանի ունջ կերեալ է հոռոմին :

### ԵՄԵՆԵԿԱԳՐԵԿԱՆՔ

Վսեմափայլ Իզդէթ փաշային քաղաքիս պայծառութեանը համար տարած հոգողութեանը վերայ առիթ ունեցանք խօսելու նախորդ թիւերնուս մէջ : Անցեալ ամսոյն նորոգել տուաւ նաև քաղաքիս Յոսպէի կամ Հայր Աբրահամու (Պապէլ-Խալիլ) ըսուած գրան փեղկերը, որոյ համար կ'ըսուի թէ 300 ոսկի ծախք եղաւ . յիշեալ փեղկերը տախտակեայ են ու երկաթապատ :

— Վէննայու Սխիթարեան ուխտի միաբաններէն Արժանապատիւ Յովսէփ վարդապետը Պաթրճիեան և Արժ. Բարսեղ վարդապետը Նուրիճանեան սուրբ քաղաքս եկած ըլլալով, հետեւեալ օրը (ապրիլի 10 ին) փութացին գալ ի Ս. Աթոռս իրենց ողջոյնն ու յարգանքը մատուցանելու Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հօր, որ արժանաւոր մեծարանօք ընդունեց զիրենք : Յովսէփ վարդապետը ծանօթ է ազգիս իւր գլուխոր երկասիրութիւններովը, մանաւանդ անցեալները հրատարակած « Հիմնական տարբերութիւնք կաթոլիկէ և յճմիածնական դաւանու-

Թեանց անուն գրքովը : Բայց եթէ  
 իւր երկասիրութիւնները ընդհա-  
 նուր գովեստից արժանաւորութիւն  
 ունին , անշուշտ իւր Տիեզերական  
 Պատմութիւնն է , որու երկու հա-  
 տորը միայն հրատարակած է , հետեւ-  
 եալ հատորներուն ակնկալութեամբ  
 բը միայն լեցնելով իւր ուսումնական  
 ընթերցողաց փափաքը : Այսու թէ  
 իւր ներկայ ճանապարհորդութիւնն  
 եւս ուսումնական նպատակաւ է , ու  
 ըոյ համար յաջողութիւն և պսակ կը  
 մաղթեմք :

— Սուրբ քաղաքիս և շրջակայ գիւ-  
 ղորէից բնակիչք մեծ ու անակնունե-  
 լի հարուած մի կրեցին անցեալ շաբ-  
 թու : Ամէն մարդ կարծէր որ խոտա-  
 սիրտ Փարաւոնին օրերուն մէջ կ'աւ-  
 րի , և ծանրալեզու Սոփէսն է որ  
 թագաւորին անօրէնութիւնը պատ-  
 ժելու համար ժողովուրդը տեսակ  
 տեսակ հարուածներու կը մատնէ :  
 Արբ երկրադործն ու կալուածատէրը  
 առջի իրիկունէն իւր ապառնի հա-  
 բըստութիւնը կ'երազէր , երբ ոսկե-  
 գոյն հասկերով զարդարուն դաշտե-  
 րը , ակազձուն ծաղիկներով բեռնա-  
 ւորուած ձիթենիները , ազգի ազգի  
 բանջարեղինօք զուարթացեալ պար-  
 տէղները , լիարուսն հատուցում կը  
 խօստանային աշխատաւոր մշակաց  
 ճակտի քրտինքներուն , մէկ մ'ալ մա-  
 յիսի 20 երորդ օրը լուսնալուն՝ կը  
 տեսնեն օդը լեցուն մարախով : Առ-  
 ջի բերան կը կարծէին թէ քանի մի  
 օրէն ի վեր եկածներուն պէս անցա-  
 ւոր են և ոչ մնայուն , բայց երթա-  
 լով շատցաւ , երկինքը պատեց , ա-  
 րեգակը ստուերացուց , իջան վար ու  
 ծածկեցին հողը , մերկացուցին դաշ-  
 տերուն գեղեցկութիւնը որ արդէն  
 բնութիւնը սկսած էր իւր ջերմու-  
 թեամբը գունաթափել , թէպէտ եւ

չմնաց հող ու պարտէզ որ չմնասուի ,  
 այսու ամենայնիւ օղորմելի էր ձի-  
 թենեաց պարտէղներուն տեսարանը ,  
 որոնց բնութե սաստկութեանը դի-  
 մակալող ու ժը չկրցաւ յաղթել տկար  
 միջատներու , որոնց բազմութիւնը  
 Աստուծոյ ամենահուժկու զօրութիւ-  
 նը կը կազմեն ընդդէմ օրինազանց  
 մարդկութեան : Անսը խիստ մեծ  
 է , միայն Յունաց վանքին համար  
 կ'ըսուի թէ ձիթենեաց արդիւնքէն  
 երկու հազար լիւրայ մի մնասուած են :  
 Աւելի ցաւ պատճառողն այն է , որ  
 ներկայ տարիս խիստ շատ արդիւնք  
 կը յուսային ամեն տեսակ բերքերէն ,  
 վասն զի տարւոյս թէ հունձքը և թէ  
 արմուխքն ու ձէթը խիստ արդիւնա-  
 ւոր էին : Աւստի մարախին պատճա-  
 ռաւ ամեն տեսակ արմտեաց գինե-  
 րը խկոյն վերայ դրաւ :

Սոյն հարուածիս հետեւեալ օրը  
 յանկարծ օդը փոխուեցաւ , սկսաւ  
 փոթորիկ մի սաստիկ քամիով , ու քը-  
 շեց տարաւ մարախները , որոնք ար-  
 դէն բան մի չէին թողուցած : Վա-  
 մին ու զովութիւնը դեռ կը շարու-  
 նակէ և երկինքը միշտ ամպամած է ,  
 որոնք երբեմն կ'աթիլներ վար կը թա-  
 վեն : Այսու թէ մարախներուն մէջ  
 գտնուած են քանի մի հատ քրաչափ  
 մեծութեամբ , որոնք գլխին ծայրէն  
 վար մինչեւ կոնքիին մէջտեղը կամա-  
 րածեւ թագ մի ունին և սրածայր ու  
 կարծր պոչ մի հանդերձ ուրիշ յատ-  
 կութիւններով : Ասոնցմէ քանի մի  
 հատ հիւպատոսաց ձեռքով Աւրոպա  
 խրկուեցան :

— Անցեալ անգամ գրած էինք թէ ,  
 կառուղի մի շինելու համար հրա-  
 մանագիր տրուած էր Բ. Գրան կող-  
 մէն , եւ թէ մօտերս սկսուելու ալ  
 հաստատ յոյս կայ , դժբաղդաբար  
 չեմք գիտեր ինչ պատճառաւ մինչեւ

ցայսօր դեռ գործադրութիւն մի չը տեսնուիր, և ոչ խօսքը կ'ըլլայ. արդ, եօք այս անգամ ալ առջի անգամնէրուն բաղդէին հանդիպեցաւ : Այս օրինակ ապարդիւն ձեռնարկութիւնները, կամ լաւ եւս է բսել համբաւները, կը լքուցանեն զմեզ հաղորդելու հասարակութեան որ եւ է ուրիշ լուրեր, որոնք որչափ մեծ կարեւորութիւն ունեցող խնդիրներ ալ ըլլան թէ՛ քաղաքական և թէ՛ կրօնական նկատմամբ, այսու ամենայնիւ չենք համարձակիր Հանդիսիս մէջ հրատարակել, մինչեւ որ չտեսնեմք անոնց գործքով սկզբնաւորութիւնը : Այսպիսի էր նաեւ սուրբ Յորութեան տաճարի մեծ գմբէթին խնդիրը, որու վերայ ամեն տարի խօսք կ'ըլլար շինուելու, բայց արդիւնք մի չէր ունենար : Այս տարի դարձեալ սուրբ Օլաակէն 'ի վեր է սոյն խնդիրը ատեան ելլու. ուստի ճարտարագետն և կաւ, գաղղիացի ճարտարագետն ալ արդէն հոս է. և երկուքնին միաբան գմբէթին չափն առին և խրկեցին Աբրուս, ուր պիտի շինուի պղինձէ ագուցիկ գործիքները եւ ինչէ՛հ համար, որպէս զի տակը, որ է սուրբ Գերեզմանը, իւրաքանչիւր ազգ իւր պաշտօնն անխափան կատարէ : Այլուութի թէ նորոգութիւնը միմիայն գրմբէթին վերայ պիտի ըլլայ առանց փոփոխութեան, բայց ի անոր մէջ եղած չորս աւետարանչաց պատկերներէն որ պիտի աւերուին, և որոնք յունական պատկեր ըլլալով, գմբէթը յունաց կը սեփականուէր, իսկ նորագութեանէս ետքը հասարակաց պիտի համարուի անշուշտ գմբէթը : Իսկ բուն վարի կողմը եկեղեցւոյն, որոնք հիմնական նորոգութեան կարօտութիւն չունին, պիտի մնան իրենց ար-

դի վիճակին մէջ : Այժմ այս անգամ սոյն երկարատեւ խնդիրն ի գործ դրուելու ըլլայ, քաղաքականութիւնը մեծ գործ մի կատարած պիտի ըլլայ, գործ մի՛ որ ի ժամանակին քաղաքական մեծ շփոթութիւններ ծագել տուաւ, եւ քանի որ սոյն վիճակին մէջ մնալու ըլլար կը վտիցուէր աւելի մեծ յեղափոխութեանց պատճառ տալու, որոյ գործիք կը համարուի կրօնը :



ՍՒՕՆԻ ԳԵՐԵԶՄԱՆ ԱՏԱՆՑ  
ՅԵՏԵԿԵԳԻՍԻՆ

Անագորիս չորրորդ թուոյն մէջ սուրբ Քաղաքիս քրիստոնէից գերեզմանատանց ներկայ վէճին վերայ տեղեկութիւն մի տուած էինք հասարակութեան : Այն խնդիրը, որ աւակալին ըստ մտաց Ք. Գրան արդարութեամբ չորսչեցաւ, մեծ մտատանջութեան պատճառ է Ա. Աթուռոյս, որ յայտնի կը տեսնէ աղբային իրաւանց կորուստը, քանի որ քաղաքիս Այսեմ. կառավարչին կողմէն յատուկ ջանք ու խնամք չըլլուի : Հոս գրուած յատակագծին մէջ լաւ կը նշմարուի իւրաքանչիւր ազգաց գերեզմանատունները հանդերձ սահմաններովը, որոնք ի բնէ անտի որոշուած էին ցիցերով : Ար յոյսը հատատ է Քարձրագոյն Գրան արդարասիրութեանը վերայ, որ քիչ օրէն պիտի բարեհաճի տիրապէս ի գործ դնել իւր արդարութիւնը, եւ ստար ազգութեան մի կոխան չտալ իւր հաւատարիմ հպատակաց իրաւունքը :